

ԱՐԵՎԻ

Σ Ο Τ Φ Ε Υ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԺԱ. ՏԱՐԻ 1989-1910

ՄԱՐՏ—ԿՊԸՀԻ

Page 11-12

ԳԵՐԱԳՈՅՆ ՈՒԺԸ

Գրամականութիւնը, գեղարուեստը՝ աղքի մը
պատիւը, ամենաթանկազին զանձը, մնածու-
թեան ու փառքի աղքիւը, եւ նոյն իսկ
կեանքի է կմտնենքը, ինքնապահապահութեան
ամենէն ապահով միջնոցն են: Կարելի է ըսկել
թէ ազդ մը խափազս գոյութիւն ունի այն
առեն միայն երբ երևան կը ըսկէ ինքնայա-
տուկ զեղարուեսա մը, գրականութիւն մը:
Մարգնուու համախմբում մը որ կ'ապիք, կ'աշ-
խատի, կը վաստիկ ու կ'ուսէ, ազդ մը չի
ձեռացնիք, ու եւ է քամիք մը կընայ այդ հա-
մախմբումը ցըռուել, քայլայի, հալցնել ու թիշ
համախմբանց մէջ, եւ ա՛լ անկից յիշասակ
մ'անցամ չի մնար: Աղզը կը կազմուի երբ
մարդիրու կուտակուում մը կը հաւաքուի իտէալի
մը, գաղափարիք մը շուրջը, երբ ի յայտ կը
ըսկէ հաւաքական որոշ եւ ինքնաստիպ զդայ-
նութիւն մը, մտայնութիւն մը, աշխարհայ-
եացք մը, եւ երբ ցոյց կուտայ աստուածալիին
կարողութիւնը այդ մասնաւոր մտայնութիւնն
ու աշխարհայեացքը գեղեցիկ ձևերով արտա-
յացնելու, այդ արտայատառում՝ աղքի մը ինք-
նութեան յաղթական եւ անկորուսա ապա-
ցուցումն է, եւ ան ուրիշ բան չէ բայց երթէ
զեղարուեստը, գրականութիւնը: Հարիւրա-
սոր ցեղեր եկեր անցիր են երկրագնախ վրա-
յին: Եւ անոնց ամենավանձ մասէն անուն մը
միայն մնացած է յաճախ, ու քանիք մը չը

զէպկերու . յիշատակուում . շատերուն անունն
ալ չէ մնացած . և սակայն այդ բոլոր ցեղերը
ապշեր , աշխատեր , կռուեր են , և անոնցմէ
շատերը քաջ ալ եղեք են , զօրութիւն գոյց
տուեր , զի՞ւցանիր հաստացեր են . բայց կոր-
ուած' են , սրով նեաւ չեն ունեցել ուժերուն
ուժը , գեղարեւեսատական սաեղձադրոք ուժը ,
որ մասոր գեղակերպ յափակենալիքն յոշար-
ձաններու . մէջ սեւենէր հոգին այդ ցեղեւաւն .
և այսօր անոնք այնպէս են որպէս թէ գոյու-
թիւն ունեցած չըլլային : Փողովեւորներ
կ'անհետանան , քաղաքներ կը կործանին , մե-
ծազօր գաճեր կը գլւէին , բայց զի՞ւքը , արձաննը ,
պատի մը վրայ նկար մը , երաժշտութեան քանի
մը հօթեր՝ թէթին յանձնուած , գաբեր՝ յեսոյ ,
թագուած բայց միշա կենանի , գուրս կ'ել-
լին մոխիրներէն ու վաստակներէն , անհետա-
ցած աղքին բարոյական դէմքը կը վերակեն-
դանացնեն , ու իբրնց անլախճան կենանքը
անոր կը փօխանցին :

Հայ ողբը, Եթէ հակառակ աղնքան մեծա-
գլորդ արէանիւրու՛ դարերէ ի վեր ինքըզինքը
պահպաներ է իրեն ու ուրոյն անդամ որ մարդ-
կային ընաանիքին մէջ, ասիկա կըցիր է ընել
գլխաւորապէս շնորհիւ իր զրականութեան։
Եթէ կը սիրենք հայ Նկեղեցին և զայն կը
նկատենք իրը աղդապահանաւ ուժ մը, անոր-
համար է որ այդ Նկեղեցին՝ մեր զրականու-
թեան կազմակերպիչը։ զարգացոցիչը, Հայ
ցիւլին մէջ մատուոր կիւանիք մեծապոյն վառա-
րանը եզրի է անցեալին մէջ։ Առանց մեսրոպ-

եան շրջանի մեր մեե եկեղեցականներուն փրկարար նախաձեռնութեան, այսօր հայ ցեղը կամ ձուլուած պիտի ըլլար՝ ինչպէս այն գան ասխական ցեղեր, կամ եթէ մեար՝ պիտի ու նենար Քիրառեռ ամուլ ու անոպայ զոյութիւնը: Պատմութեան ամնէնչն վայրագ հրոսանքուն հուրմ ու սուրբ անզօր են եղած այն խաղաղեկ բայց անպարտելի մարտիկներուն գէմ՝ որ կը կոչուին Սահակ, Մեսրոպ, Եղիշէ, Փարսկի, Խորենացի, Նարեկացի, Շնորհալի:

Այսօր, մեր ցեղը, թէպէտ բազմազրեան ծերութեամբ մը ալեւոր, նիւթապէմ թոյլ, դրուած, բարոյապէս՝ յոյնած, քիչ մը ջախտասոր, բայց մասաւրապէս կը մաս միջան բեզուն, ուժեղ, կեանքով լեցուն: Տաղանդի կրօգը իր մէջ միւտ վառ է: Մեր ամնամնծ հոգը, մեր էական գործը՝ պէտք է ըլլաց նպաստաորի այդ կրակին տարածումը, միհացումը, զօրացումը, մաքրացումը: Ասիրա մնշուչա կախում ունի արտաքին հանդամնքներէն, բայց նաև: ու ըստ իս գլխաւրաքար կախում ունի մեր իսկ բռնած գիրքէն հանդէպ մեր լիզուին ու գրականութեան:

* * *

Ի՞նչ են այժմ արտաքին հանդամնքները մեզի համար:

Հայութեան մէկ ամնաւուուաթ հասուածը ուուապան սիրապետութեան ներքիւ կը զըսնուի: Մեր ցեղին այդ պատառը՝ ևս միշտ այսպէս խորհած եմ եւ ալոր՝ Կովկաս մնաձամբ ահենակէն յետոյ տևիլի քան երբեք նոյնը կը խորիմ, և միծապէս օգտաւած է ուուա սիրապետութեանն: Անիի կործանումէն ի վիր, Հայութիւնը, իր հայրենիքին այդ մասերուն մէջ, շարունակական արշաւանքներու ենթարկուած, մէկ աէք միւսին ձևով անցնելով, ունէր կացութիւն մը մշտապէս անսասոյ, անապահով, տաղնապալից, փոթուրկայոյց: իր տէքին ըլլալով մասմասական, և ծանօթ ըլլալով ինչ որ է մասմասական տիրող լուծը բայմային համար, իր կեանքը գերի իր կեանք էր, զուրկ ատէն արժանապատութեան, արբուն գմանամույթէն կախուած, վերջին շրջանին, պարսկի ու թուրք աէք բռնաւուածութեանը, արուսական մէջ՝ մուսական կամք ինչպէս կեանցիք՝ շատ աւելի խստօքն հայածուած ունեցած են, — այսինքն

կեանքը գոռոխային դարձած էր, ուուսերուն գալուստը փմիութիւն մը եղաւ: Հայութիւնը այդ օրէն ակեան Կովկասի մէջ՝ գտած է կայուն, աւելական, հաստատուն կացութիւն մը. Ռուսաստանը կրնայ եւ արդէն մկան է ներքնապէս փոփխուիլ, — այսինքն բարեփոխուիլ, — բայց ո եւ է յօյ չկայ որ ուրիշ պետութիւն մը զայ այդ գաւառներուն տիրապետել, կայուն, որոշ կացութիւն մը՝ միծ բարիք է, ինչքան ալ այդ կացութիւնը ոււնենայ իր թերի կողմերը: Խուս տիրապետութեան աաան աաա ճայը՝ մարգու պէս ապած է, ինքողինքը գտնելով միջամայրի մը մէջ՝ որ տեսակինը չըլլալով հանդերձ՝ որոշ օրէնքներու, կանոնաւոր կարգուարքի մը վրայ չիմուած էր. Կրցած է շնորհիւ այդ պայմաններուն տնտեսական միծ բարորութեան հանդի, օգտուած է՝ վերջապէս՝ ուուս բարձրագոյն քաղաքակիրթութեան ազգեցութեանէն, ուրիմի եւ զարգացած ու զօրացած է նիւթապէս եւ բարոյապէս: Մէտային հակերսու ձուլիչ ձգուամենիրն են զոր ուուս կատախարութիւնը մերթ ի յար բերած է. Քասար զոր այդ ձգուամենիր տուած են ցարդ մեր Կովկասի ազգակիցներուն շատ փոքր է քան օգուած զոր ուուս տիրապետութեան շնորհիւ տուգծուած նոր պայմաններէն քադամ են ահելի զօրացնեն: Կայուց ազգային ոզին աւելի զօրացնեն լու ծառայած են: Վորոնցով Ֆաշլարի օրով ձուլման փորձերը աեղի տուեին թոյլատու վարմանչիքի մը. այս բռնէին, ուուսայց ունի միջոցներ իր գպրցները, իր թատրոնը, իր գրականութիւնը, իր «Կուլատու բական» ընկերութիւնները զարգացնելու: Նեկայ թոյլատու միսաէմը կրնայ բարիքն գլաւալ, օր մը նոր Կալցիցներ կրնան գալ, բայց ուուահայը իր նիւթական ու բարոյական ուժերով՝ որ շնորհիւ ուուսական միջավարիք ընկէ, պայմաններուն միշտ աւելի պիտի զարպանան, կարող պիտի ըլլայ միշտ գիլնուրիկ այդորինակ բռնասարմանց՝ եթէ ունենայ կամք ինչպէս կեանցիք՝ շատ աւելի խստօքն հայածուած ունեցած են, — այսինքն

նեէ իր մէջ զօրիկ մատաց ցիղային ողին : Այդ ոգին ակրացած է՝ ուսւահայոց մէկ բաւական կարեւոր մասին մէջ ոչ թէ կատավարութեան ձուլիչ ձևանարիներուն թիրմաթիք , այլ ոչյն իսկ իրենց ինքնարիք յառաջխաղաղութիւնը է անզարդի ի անզարդի , անդիտակից բայց խոր ուսւացում մը : Թիֆլիսի Հայերը (ոչ միայն պարթուա աները , այլ նոյն իսկ « մտաւորականներէն » շատերը) իբրարու մէջ աւելի ուսւերէն կը խօսին քան հայերէն . եւ ասիկա ոչ ստիպմամբ , այլ իրենց աղաս կամորդ . Երեւանի մէջ՝ կաթողիկոսական ընտրութեան պատճառաւորներուն՝ հրամարուեցած հայկական երեսոյթի մը , որուն փրկուրամբ ամրողապիս ուսւերէն էր (Երեւանի մէջ , կշրմածնայ քթին տակ ...) : Այս մասին կարելի է եւ պէտք է ուրիշ առթիւ խօսիր իբրարուէն : Իուն վատազը գր հոդ է Կովկասի Հայութեան համար : Ըլաւածած , զգալուած , գերուած են ուսւացալաքան կրթութենէն : Ուսւերէն խօսած ատենինին՝ իրշանիրի կը զգան ինքըններին , արքեցած , հշշազմայլ ձեւ մը ունին , հպատ ու սէզ շնչու մը կ'առնեն՝ կարծես թէ ուսւերէնը իրենք ստեղծած ըլլային . հայերէն կը խօսին , հայ թատրոն կ'երթան , հայ գիրք կը կարդան՝ իրենին՝ բարեկարծութիւն մը ընկնու պէս : Կովկասի հայ մտաւորականներուն վրայ մնձ պարտք կայ աւելի իրովով քան ինչ որ ցոյց կուտան՝ առաջքն առնելու այդ ինքնակամ ուսւագման ախտուր երեւոյթին :

Պարսկանայք տուած են ցարդ տաղանդաւ-
ու ը անհատականութիւններ, բայց իր հասա-
րակութիւն գրականութիւն մը չնա կրցած
արտագրել. իրենց տուած անհատականութիւն-
ները — ինչպէս Բաֆիի, եւն. — զարգացած
են Պարսկաստանին դուրս, Թիֆլիս կամ այ-
լուր : Ասոր պատճառը անշուշտ և իրկրին ընդ-
հանուր յիտահնաց կացութիւնն է եղած : Այժմ
սահմանադրական թիժիմ մը հաստատուած է
Պարսկաստանի մէջ. Տեւակա՞ն է այդ թիժիմը,
ի՞նչ պիտի ըլլայ Պարսկաստանի պազայ քա-
ղաքական կացութիւնը . պիտի մեայ միշտ
անկախ, պիտի կրնայ՝ վճռականորեն յառա-
ջանաւ քաղաքակրթութեան ճամբուն մէջ.
ոչինչ կարելի է ըսել սոոյք : Սա նկատելի է
որ նոյն խիկ նոր թիժիմին հաստատուածէն ի-
նութիւն մը չէ կրցած զարգանալ անելույն
խիկ վրայ, բայնապեսական պարմանները ատոր
արգելք եղած են . բայց թթափակն Հայաստանը
արտադրած է բաւական թուով տաղանդներ
որ Պոլսոյ մամուլին մէջ ինքզինքին արտա-
յատած եւ իրենց Հայաստանից գրողի բնիկի
հրապոյը թիրած միացաւցած են Պոլսոյ հայ
գրական շարժումին :

ճառն էր խոր անջատությ որ կար Հայոց եւ
երկրին տիրող տարրին միջն է, ինչպէս եւ
տիրող տարրին քաղաքակալթական սուրաբա-
սութիւնը. բայց Փանոսեէրն լիզուն ու գրա-
կանութիւնը, որ անքան աղդած են թրքանայ
զարգացած հասարակութեան վրայ. չեն գերած
զան հայելէնէն ուժագնելու աստիճան. թըր-
քանայր օգտուած է Փանոսական լիզուն ու
գրականութիւնն, բայց շարունակած է իր լի-
զուն սիրել. իր ներքին կեանքին մէջ միլիսան
դայն խօսիլ. իր ազգային գրտկանութեամբը
հետաքրքրուիլ աւելի քան երկրին ուրիշ ու եւ
է գրականութեամբ:

Այժմ, իրերու նոր կարգ մը հաստատուած է օսմանինան պետութեան մէջ: Ի՞նչ պիտի ըլլայ Թուրքիոյ ապագան, ոչ ոք ճախի կարող է գուշակել. բայց աս հաստատ է որ հին բռնապիտական թիվիմբ մեռած է հոն ընդ միշտ Սամանացրական Թուրքիան ունի ներքին եւ արագին արգելքներ՝ իր անսայթաք եւ արագ յառաջանանը. Ներքին արգելքները — մոլես ունդութիւն, տղիսութիւն, ցեղացին շանեալ հակառակութիւն, և ան. — թերեւս այնքան երկիրակի չեն որքան արտաքինները. նոր թիվիմբ մինչև ցարք հակառակ անոնց տեսիւղու կարող ըլլայն ապացուցոց. արտաքին ազգականներէն կախուած է նոր թիվիմբ, և ունյոն ինքնին Թուրքիոյ, բաղկաց. Եթէ զրուէն յառանէ մրբիկ մը ևս հուուէթ Թուրքիոյ վրայ, ինչնք զիսաւը մինչև ուր Կ'նըրան անոնը արտգունդներէնը, և ի՞նչ նոր իրերու վիճակ մը կը սաենդուու. Հայերը այդ էն ցանկնեալ. Իրենց շաբէ կը պահանջէն անկենդօրէն աջակցիկ սամանաղրութեան գրայցան, առանց սղբուակի, զգուշաւոր ու չըջանայիսց կիրապով, որովհետեւ. Եթէ մրբիկ մը պայտիթի իրենց գլխուն փորձանք կայ գալիք նորէն: Խայէք կամ այնպէս, Սքեւեկեան հարցը դիրու ձեւի տակ՝ միակ լուծումի մը կը հայա անգակէ, կամ եւրոպական ուժիքու ուղղակի խոժմամբ և կամ ներքին աղաստաէք ու եերուն միջոցով եւ րոպական քաղաքակրթութեան արխակտումը Սքեւեկի մէջ: Ենթաքրիւով որ այդ երկայինը մինչեւ ծայրը արտօնակէ կասարութիւն ներքին ուժիքուն ձևով, թթքահամբ հաւացհնէտ պիտի գտնուին:

կացութեան մը մէջ որ շատ նման պիտի ըլլայ ռուսակացց կացութեան. իրենց գէմ պիտի ունենան երկու վտանգ, առաջին թուրք ազգայնամոլ ասաբրին բոնի ձուրման ձգառ գործունէութիւնը, երկրորդ՝ թոյլատու, ազատասէք ասաբրերուն յաղթահակով օսմանինան ընդհանուր քաղաքակրթութեան մը ծաղկումէն Հայոց վրայ գործելիք անզգալաւ կան ապագայնացումը. առաջին վտանգին գէմ — զոր միշտ աչքի առջև պէտք է ունենալ, — թթահայը իրեն վիճակակից ունի թոյնը, Արաբը, Ասորին, Ալբանացին, հոյն իսկ Հրէան, նոյն իսկ Քիւրտու, և միանգամայն աջակից ու պաշտպան ունի Սրեւ մուտքի մեծ ազատասէք ազգերուն համակրութիւնը. ուրեմն այդ վտանգը այնքան խոր չէ. կարուի է այժմէն իսկ իրը բացարձակ անկարեց լիւթիւն մը նկատել օսմանին պետքիսան ցեղերուն բանի թթահայումը Բայց միւս վտանգը աւելի լուրջ է. օսմանինան աղդ մը և օսմանինան քաղաքավայրեալիւնը, ինչքան ալ նորածին, պիտի ըլլայ հետպեսէ աւելի նորարձակ, բազմատարր, և կարող է զիմել գէպ ի փայտուն ապագայ մը. ան պիտի իրեն քաշչ ոչ թուրք ասաբրերը այնքան աւելի ապանով ու անզիմաքրելի կիրապվ, որքան որ բոնի մինչ ցոյնին չզրածածուին. ատէլի զատ, օսմանինան պիտութեան գրէմի ամբողջ տարածութեան մէջ՝ Հայ ու Թուրք բոլի ըլլակին, իրարու խառնուած՝ շատ աւելի քան Կովկասի մէջ Հայ ու Օտուս: Մայրաքաղաքին մէջ, ուր պիտի գանուաւ միշտ թէ՛ օսմանինան և. թէ՛ թթահայ քաղաքավայրեալիւնը, կերպունը, Հայ ու Թուրք հետզնեսէ աւելի մօտիկ յարաքերութիւններ պիտի առնենան, միասին ապրելու և գործելու պիտի մզուրին, — օսմանինան խորհրդարան, համալսարան, զինուուրազբութիւն, օսմանինան մանուկ, դրականութիւն, գաղաքական պաշտօններ՝ բաց պիտի ըլլան Հայում ու Թուրքին. «օսմանցիացման» ձեւին ատէկ ինքնարեր «Թուրքացման» վտանգը ուրեմն անհերքելի կերպու աւելի

Աւոր գէմ Հայը իր ցեղալին քաղաքակրթութիւնը պաշտպանելու համար ուրիշ ոչ մէջ միջոց ունի բայց իթէ ի կամքը. Աչ ոք անշուշտ մտքէն կ'անցնէ քարոզել որ դէպ ի յառաջդիմութիւն ընթացող օսմանիան պիտութիւն մը մէջ՝ Հայը ուղէ կղզիանալ. չխանակցիլ ընդհանուր քաղաքակրթական շարժումին, ապրիլ զուա հայ կենաքով մը. այդ նիւթապէս անկարելի է. ճակատազիրը ուղեր է որ մենք, վաղուց կտոր կտոր եղած, ինքընքնիս տեսնենք ստիգմատն՝ մեր պատմական հայրենիքին աիրող իրեք օտարացել մեծ պիտութեանց ընդհանուր կենաքովն ապրելու. մենք չունեցանք ուժը, միւռիթիւնը, խելքը՝ որ պէտք էին որպէս զի երկրագնախ վրայ գէմ փոքր անկիւնի մը մէջ զուա նայ ազատ կենաքի մը բողոքումը համարաւոր գարօնքնէնք. այլ եւս կը մնայ համամերսի իրերու վիճակի մը զոր փոփոխելու անդօր ենք. պէ՛տք է մասնակցինք ընդհանուր կենաքիքին այն երկիրներուն ուղը կը զստուինք. ատակա անհամեշտ է անշուշտ նոյն իսկ մեր ցեղային շահերուն մէկ որոշ ու կարեւոր շարքին համար. բայց մենք պէտք է ապրինք, ամէն տեղ, կրկին կենաքով մը, կենանք մը ուղւ, օսմանից կամ պարսկի քաղաքացիկ, եւ կենաք մը Հայու. Անկարելի չէ ատ իուլանացիք Անգլիոյ մէջ, Փոյնիհացիք ամէն տեղ, եւ մասնաւանդ Աւստրիոյ մէջ, մոնի մասամասար կրնան բլլալ:

Բաց ի Պարհաւասանի , Ռուսաստանի ու
Թուրքիոյ մէջ իր մեծ զանգուածներէն , Հայու-
թիւնը գոյութիւն ունի նաև իր արտասանա-
մանհան զաղութիւնը ունի մէջ , Մեծ պահակ
արտագաղթ մը , հայրենիքին պարզութիւն Հայ
տարրէ՝ աղէտաւոր է , և ատոր զէմ պէտք է
մաքատիւնք մնը բոլոր ուժով . բայց ասնմա-
նափակ թուով հայ զաղութիւնը գոյութիւնը
մինչեւ ցարդ մնեալէս օգտակար լուզ է
Հայութեան եւ այսուհեան ալ պիսի ըլլայ
միշտ օգտակար վեճնեակին ու Վիեննան իրենց
Մլիքթարեաններով , Սովորուն իր Հրւիսա-
փալով , Լազարին ճնշարանով , Փարիզը իր
Ուկանաններով , Շահնազարեաններով , Մո-
րատեան եւ Հայիզգեան փաթարաններով , և
աւելի նոր ժամանակներու մէջ՝ Լուսանի , Ժը-

նելիք, Ամերիկայի քանի մը քաղաքներու, Սկզբանական եւ Ֆրանսական գործութենական եւ իրենց ծոցը խմորուող հայկական գործունեա-ութիւննը՝ անազին գեր են կատարած հայկա- կան կեանքին մէջ, Ս. Եղբակս ալ պիտի ըլլայ այսունեանեւ, — պայմանով որ օտար երկիր- ներու մէջ ցըռուած այդ բուռ մը Հայերն ալ ապրին միշտ այդ կրինակ կեանքով զոր վերեւ մասնանիշ ըրի, — մասնակցելով իրենց զըտ- նուած մեծ երկիրներուն մոտաւոր ու ընկերա- կան կեանքին, եւ պահպանելով իրենց ցեղա- յին հոգին, Եթէ հայրենիքի մէջ՝ պայմանները հետունեած աւելի բարեգին, շատոնց քաղա- քակիրթուած մեծ երկիրներու մէջ՝ յառաջաց- եալ զարգացման մը աղբեւուներէն իսկ օպար- ուոյ այդ զարութիւնը կարող են, փախանցելով իրենց հայրենիքի նեղայիններուն իմանց բա- րոյական ու նիւթեական վաստակին արդիւնք, անոնց յառաջիմութեան յաւելուածական ու կարեւոր աջակցութիւն մը բերել, Խոկ եթէ զան նորէն սապահապալից շըանաներ, եթէ մեր ցեղային կեանքը՝ հայրենիքին մէջ ակարա- ցնելու, ձևուելու փորձեր տեսնուելին, զա- րութիւնը՝ իրեւն հուաւոր, ազտա եւ աշա- լուքը պահպաններ՝ պիտի հսկեն վտանգին հանդէպ, պիտի բարձր ու մշտալաւ բռնեն հայկական քաղաքակիրթութեան ջանը, պիտի գործներ՝ չքացնելու համար վտանգը :

2

սիրէ : Մեր ջանքը պէտք է պլայ բազմապատկել Հայոց մէջ սէրը գէշ ի իրենց ցեղը եւ անոր քաղաքակրթութիւնը Աստիվ կօրող է ընևէ ամէն բանէ աւելի՝ գրականութիւնը : Մեր կենցեղին, մեր կաթողիկոսական եւ պատրիարքական աթոռները, եւ իրենց չուրջը խմբուած գպրցները, ցեղային հաստատութիւնները անհրաժէշտ են՝ ցեղին նիւթապէս իրը ուրոցն մարմին գոյութիւնը պահպանելու : Բայց գրականութիւնն է որ այդ մարմինը մէջ հոգին պիտի կազմէ, նոյն իսկ մեր կենցեղը ւոյն, մեր հաստատութեանց, մեր զպրցներուն կեանքը պիտի զօրացնէ՝ իր իսկ կեանքին, ուժին, փայլին չափովը : Հայկական աղքամիքութիւնն ամենէն ապահով, ամենէն տեսական ու անխորսակելի ձեւ՝ մեր գրականութիւնը զարգացնելու աջակցություն է :

Ասոր մէջ համահաւասար թէպէտ տարբեր պարուք ունին կատարելու՝ թէ՛ գրական գործիչները, եւ թէ՛ հասարակութիւնը :

Պրական գործինենքը ունենալու պարուղը կը կայանայ երեք զինաւոր բանի մէջ. 1. Ճանչնալ եւ մեր նոր սերունդներուն ճանչնել ինչ որ կայ զեղեցիկ եւ ինքնատիպ՝ մեր նախնեաց գրականութեան եւ արուեստին մէջ, ինչպէս եւ հայ ժողովրդական քննարի արտադրաւթեանց մէջ. թէ սաիկա որքան մեծ կարեւոր րութիւն ունի մեր ազգային ինքնութեան պահպանման եւ նոյն իսկ մեր նոր գրականութեան ցիզադրուշ կնիք մ'սանանալուն աւսակչառվ, աւելորդ իսկ է այլ եւս բացարկել պէտք է միայն շշակել թէ այդ ուղղութեամբ շաս աւելի բան կայ ընկլու, եւ աւելի միարուական կիրապով, քանի ինչ որ եղան է ցարդ. 2. Կատարել ուսումնասիրութիւններ օտար դրականութեան ու արուեստի մեծագոյն դէմքերուն եւ շշանաներուն վրայ. եւ ինսամուռ բրաբմանութիւններ արեւմտան եւ արեւեւելիքան մեծ գրականութեանց ամենէն կարեւոր հրաշակերտաներուն. 3. Արտազրկւ լինքնատիպ գործեր, մեր ժամանակի ուղղութեան, պահանջներուն, ճաշակին համապատասխան, և որոնք ի իրենց մէջ ի յայտ բրեկլով հնագհնեակ աւելի մեծ գրական զարգացում, մասայնութեան ճառութիւն, ձեւք կատարելութիւն, մեր գրականութիւնն ընդգրածակին, զօրացնին, զայն

անմին դէպ ի միշա աւելիք բարձրը , զայն կարող դարձնեն մնածագոյն գրականութեանց հետ մրցելու . Սատիճանաւորումը զոր նշանակիցի վերեւ . առանց դիտաւորութեան չէ , ումանք պիտի ուղէին որ առաջին տեղը տայի ինքնապի արտադրութեանց , եւ տարակոյս չկայ որ անոնք են ամենէն կարեւոր ո եւ է շրջանի արտադրութեանց մէջ , որովհետեւ անոնք ցեղին ստեղծագործ կարողութեան ուղղակի ապացուցումն են . բայց մեզի պէս ժողովրդի մը մէջ , որ զեռ շատ քիչ կը հանչնայ իր նախնաց գործը , եւ տիեզերական զրականութեան մասին ալ շատ անկատար ծանօթուաթիւն ունի , անհրաժեշտ պէտք կայ շատ մնի ինամք տանիլ այդ երկու էական պակասները լրացնելու . ո եւ է զրագէտ՝ ստեղծագործելէ առաջ՝ լաւ . է որ հանչնայ իր ցեղին հինաւորոց վարպետները եւ օսար գրականաթեանց մնածագոյն դասականները , որպէսզի իր գրականութիւնը զուրկ զուրկ չըլլայ ցեղային աւանդական նօթէն ու նաեւ մերկ չըլլայ ան գրավան բարձր ճաշակէն զոր մնի գասականներուն հետ ընտելացածութ միայն կրնա տալ : Ես համաձայն չեմ Հորիզոնի պատասկան խմբագրասկսն լէօին որ կովկասի Հայոց Հրատարակչական ընկերութեան վերահսանական առթիւ գրած իր զեղեցիկ յօդուածներէն մէկուն մէջ կ'ըսէ թէ՝ « Ի՞նչպէս կարելի է մէկ զիր վրայ գնիւ՝ իրը հրատարակի գործ՝ Անարոնեանի գիրք մը որ ամէն տեղ պիտի կարգացուի եւ աշխարհաբար անորինացիք մը որ գրավաճաններուն զարակներուն վրայ գիրուած պիտի մնայ » : Հայ հասարակութիւնը պէտք է կարգայ թէ՝ Անարոնեանը եւ թէ՝ Խորինացն , երկու քին ալ պէտք ունիք . աղդ մը որ իր կին դասականներուն հնուն կապը կը կտորէ , ինքզինքը եղծած , հաշմած կ'ըլլայ . Անս այս նկատումով է որ՝ ուշացրութիւն հրաւիրելու համար՝ այդպէս ասահմանառունի մեսն :

Ուրիշ շատ կարելու գործ մը զրո ունին
կատարելու մեր մտաւոր գործիչները, այն է՝
մեր արդի գրահանութեան երկու մեծ հատ-
ուածները՝ ուռաւահայքականն ու թրքահայքա-
կանը՝ իրարու ծահօթացնել ։ Ուռաւահայքը ու
թրքահայքը շատ աւելի ծանօթութիւն ունին
Ռուսաց Թբիլիսացւոց, Գիրմանացւոց կամ
A.R.A.R. @

Իտալացւոց քանի իրարած գրականութեան մաս-
սին : Եւ ասիկա ողբալի քան մըն է : Արդէն
փոքրամիւր ազգ մըն ենք, այս անջապառումը
աւելի եւս կը ակարացնէ մեզ : Ոչ միշտ եր-
կու հասարակութիւնները անձանօթ են իրա-
րու մուտարոց գործունէութեան, այլ նորի իսկ
գրագէտները՝ քիչ բացառութեամբ : Երկու-
կողմի գլխաւորը գործներէն չատ քիչեր են որ
իրնց գործերը կը փախանակն իրարած մաս :
Քննադատութիւնը, երկու կողմէն ալ, չատ
յաճախ անհոգ է քոյթ հատուածին մէջ լոյս
տեսանող բոլոր կարեւոր նորութեանց մասին
անեկութիւն տալու հասարակութեան : Առե-
նով, նազարեանցի, նալբանդանցի, Ուկան-
եանի եւ Սվաճեանի օրերուն, աւելի մօտու-
թիւն կար երկու կողմի գրական գործիչներուն
մէջեւ : ուստանայ Տ. Պարքէի ք. Պատկան-
եանը իր գիւցազներութիւնները թթքանայ
Մամուրեանին Աւելի լեան Մամուլին մէջ կը
հասարակէիր, եւ Մամուրեան, ինչպէս եւ
յետոյ Պարոնեան՝ կաշնառակցէիր ուստանայ
հանդէմներու : Ֆիւսիսափալը կը հետեւէր Պոլ-
սոյ ազատական մամուլին ջանքերուն. նոյնպէս
եւ Մերզուն՝ Հվիսիսափալոյն կաջակցէր, անոր
գործունէութիւնը կը ճանչնէիր թթքանայոց,
փոխազարձ հետաքրքրութեան, սիրոյ, յար-
գանքիր յարաբերութիւններ կային երկու հատ-
ուածներու մտաւոր ղեկավարներուն միջեւ :
Այդ յարաբերութիւնները, որ անշաշչու իրենց
արտապայտման մէջ չէին լիսակատար ու մեթո-
տական, պէտք էր միշտ նոյն ոգուվ պահպա-
նուէին, եւ հետաքննէտ աւելի սերտ, մօտիկ,
կանոնաւոր գտանային : Այդպէս չեղաւ : Ար-
տաքին արգելքներ եւ ներքին սխալներ ատիկա
դժուարացոցին : Համբաւան թիժմը հետզիւտէ
պատուաբը թամձքացուց երկու հասարակու-
թեանց միջեւ, ուստահայոց թիժերը, գրքերը
արդիւուած էին Տաճկաստանի մէջ, եւ թթքա-
նայ գրող մը՝ առանց ինքչինքը վտանգելու-
չէր կրնար աշխատակցիլ ուստահայ մասնուին
ներքին սխալը, — արդիւնք իրար ճճանչա-
լու, — իրարու նկասամում՝ արհամարժական
կամ հեգնական վերաբերմւնքն էր զոր երկու-
կողմի գործներէն ուսանք՝ կանխակալ կարծիք-
ներով առգրաւած՝ կունենային . ուստահայ
գրողներէ շատերան համար՝ թթքանայ գրա-

կանութիւնը մեծ մասամբ ձևամոյ գաղափա-
րազուրկ ֆրազարանութիւններով էր ուսուծ
իսկ թթքանայ գրողներէ ոմանց համար՝ ուսու-
սանայ գրականութիւնը շատ յաճախ համար նիւթ-
էր՝ առանց գեղցիկագիտական արտապայտու-
թեան : Ուրախասիթին այն է որ այժմ ամէն
կողմ կը զգացուի այս բարոյական անջապաման
վաստակեր ու ցաւալի հանգամանքը, եւ զան
քանականութեան բուռն փակառք կը յայտնուի : Զան
հայրեննեացի մէջ հ. 6. ամիս տառջ. Պ. Յովի.
Դագաննեամ ունէր պատուական յօդուած մը
ուր անհրաժեշտութիւնը ցոյց կուտար ուսւս-
այ եւ թթքանայ գրական գասակարգին իրա-
րու հետ սերտ յարաբերութեան մէջ զնիլու :
նոյն զգացուները կը յայտնէր վերջիր էօ
հորիզոնի իր գեղցիկ յօդուածներէն մէկուն
մէջ : Բաւսահայ գրողներու խումբ մը ձեռնար-
կած է արդէն հրատարակել երկու հասոր, մ/ն՝
հաւաքածու մը ուստանայ լաւագոյն գրողներու
համարի էջերուն (որ արդէն լոյս տեսաւ),
միւսը՝ նույիրուած թթքանայ գրողներուն (որ
քիչ ասենէն լոյս կը տեսնէ) : Պոլիս նոր
հաստատուած «Արծիւ» հրատարակչական տու-
նը, իր է լոյս ընծայած հասորներուն շարքին
համար կը գիմէ ուստանայ գրաքէտ Վ. Փա-
փականին ինչպէս թթքանայ եսրանակութիւնը
ու Վարուժանին թթքանայ հասարակութիւնը
հանդակալաւ ընդունելութիւն կ'ընէ ուստանայ
գրասահական խումբերուն : Արտաքին պայ-
մանները այժմ շատ նպաստաւոր են : Անըրա-
ժեշտ է որ այս փոխազարձ մերձեցման շար-
ուումը տարածենք ու զօրացնենք : Հայ գրա-
կանութիւնը, նոյն իսկ հայ ազգային ընդէ-
կենանքը, մեծապէս պիտի շահին, ընդլայնին,
ուժովան ատոլ, Երկու գրականութիւններէն
ոչ մին լիսակատար է եւ միւսէն գերազանց,
երկուքն ալ կէսեր են, եւ իրնց ուրայն
առաւելութեանց հետ ունինց յասուկ
պականները, երկուքը միասին կը կազմէն հայ
ժամանակակից գրականութեան ամբողջութիւնը
նուսանայ ու թերքիս «քաղաքական» բառեր
են, արտաքին պայմաններու բերամամ հայ
գոլովպէտն երկու կէսերուն ճակատին փակ-
ցուած, միւսնոյն ժողովուրդն է, հոն ու հոռ,
նոյն հիմնական զգացնութիւնն ու մասայու-
թիւնը ունեցող, որ իր գրական արտապայ-

սութեան մէջ ցոլացուցած է բնականարար ասքրեւութիւնները անմշջական միշտալայրին եւ ափառաեատու այլազան բարձրադրուն բազա քակերթութեանց ։ Այդ տաքրեւութիւնները որ գիրար լաւ ճանացողներան եւ քննազատական բարձր ըմբռանուել չունինցողներուն համար առիթ տուած են զիրաբ դատավեակու առաւելութիւն մը , բարիթ մը պիտի ըլւան հայ ընդհանուր գրականութեան համար , եթէ երկու կողմի գրագէտները աւելի էին մական ու շարունակական կերպով իրարու գործունէութիւններին , եւ իրարի ստանան ձիշտին որ իր բւրագնչեւրը չունի ։ Միտք չւնին այսանեղ կատարել համեմատական աւտոմատակրութիւն մը , զոր արգէն ուրագածած եւ « Ռուսակայք եւ Թրքանաք » ախտղոսով հինգ յօցուածի մը մէջ (1) . միայն պիտի շիշտեան սա զաղագրար զոր հոն յայտնած էի , թէ սիսար է իրարու մեղագրել պակասը այս ինչ յատկութեան կամ ակարութիւնը այն ինչ ճիշդին մէջ . պէտք է իրարու մէջ էն առաջ նակալ ինչ որ հոգացոյն ու յայտնաշական կողմը կը կազմէ միւս կողմին : Թրքանայ և ուռուսանայ գրականութեանց փննդադատական համեմատաւթիւնը , որ կողմէն ալ ըլլայ զայն ընդող , պէտք է մէջան կատարաւի բարեացած կամ , սիրալիք , համակեր ոգուով մը , պէտքին մէկ կամ միւս հասուածին ամբողջական զերապանցութիւնը մը վերագրի ուրդոց կանխութշ կրժառ ու վաստակեր ձգուունների ևս ինչնալու ։ Ասական սիսակի Պ. Գաղանձնան հրբ կը զբէ այն համեմատաւթիւնը քոր թրքանայք շատ աւելի քամաձիւ ցուց տուած են ուռուսանայց հանդիպութան ար վերջինները թրքանայց նկատմամբ , անթէ հարկ ըլլայ նմանութեամբ մը բաղդասակը թրքանայ ևս առուսանայ գրականութիւնները , ուռուսանայ գրականութիւնը կրնայինք նաև ընթեր ինչուոր շողարձակ ակամանդիրով կաղուած հայութ այսակապ քայլուի մը , իսկ թրքանայց գանհետակալ նորի կութուուած սիրուն մանեակի մը . » ո՞չ սիրու գրականութիւնները ալ ունին իրենց մեծ ու փոքր գոնաբները . եւ երբ իրենց ամ-

բըղջութեանը մէջ նկատենք երկուքն ալ, իբրաբու հատուար արժէք ունին, տարբեր գեղցկութիւններով : Այդ տարբերութիւնները պէտք է «ըսբանող» ուղևոլ մը ուսումնասիրեն երկու կողմի դրագեաները, ճիշդ զանոնիք է որ վնասելու եւ սիրելու են . անոնցմէ՛ է որ փոխադարձաբար օգտուելու են : Այդ երկու տարբեր առաւելութիւններով ճախցած դրականութիւնները՝ զիրար «լրացնելու » կոչուած են :

Ի՞նչ պէտք է ընել որդէս զի երկու հասարակութիւնները իրարու գրական կեանքին աւելի մտանց ծանօթութիւն ունենան : Ներքայս յօդուածիք մէջ՝ ասո՞վ է մանաւանդ որ կ'ուզիմ զրազիլ : Պէտք է մերուսական ձեւ մը առ ջանքիրուն որ պիտի կատարուին այդ նպատակով : Առաջին ընկու բանը թէ՛ թըրաքանարց եւ թէ՛ ուստահայոց բոլը դպրոցներուն մէջ ինկու բարբառները հաւասար խնամքու աւանդից է առակիցներուն . երկու հասարակութիւնները մէջ ալ . բաց ի գրական դասակարգէն, որ քիչ շատ ծանօթութիւն ունի քրոյ հատուածին բարբառուն ու գրանանութեան («քիչ շատ ու կ'ըսմէ, որովհեաւ նոյն իմի միը գրաքչներուն մէջ քիչք են որ լիակատարօրմէն ծանօթ են միւս բարբառին ու անոն ապստագուած գրականութեանը), առողջական ընթերցողներու զանգուածը միւս հաստատածի կեզուն կիսուլին միայն կը հասկնայ . պէտք չէ ճշմարտութիւնը ծածկել, ինչքան ալ տխուը ըլլայ . զգբաղդ պայմաններ ուղեկը են որ մնէնք երկու գրական բարբառ ունենանք . այդ երկու բարբառները նոյն լըցուին ճիշւ զերքն են, իբրաբու շատ կը նմանին, բայց թէ՛ քերսկինութեամբ, թէ՛ բառարանով, թէ՛ բարբառականութեամբ, շատ խորունկ տարբերութիւններ ունին, ինչդի շատ քիչ պատահած է Կավկասի մամաւելին մէջ թըրաքայ զրոյներու յօդուածները տեսնել՝ տանց բազմաթիւ ու սընահներու ապօւած . անհասթեշտ է լուրջ ու սպառմասիրութիւն մը՝ հիմունվին սորվելու համար մէկ կամ միւս բարբառը . զգրոցին մէջ է որ նոր սիրուհները այսունամեւ պէտք չ այդ ուսումնասիրութիւնը կատարեն . այդպիսի բան գեն չէ եղած մեր մէջ, եւ կամ շատքէ՝ պատահական, հատուածական կերպով.

1) Ա. Յանիս, Ա. Տարի:

պէտք է երկու հասարակութիւններն ալ իրենց գպարզներու ծրագրին մէջ մտցնեն ատիկա : Երկու բարբառներուն միացման մասին ցանկութիւններ յարտնուած են ատենով : Գեղջիկէ ցանկութիւն բայց անիրագործելի : Երդուքը պիտի մասն , եւ իրենց ուրոյն ձամբուն մէջ զարգանան հետզինետէ : Խնչ որ կարելի է , այն է որ երկու կողմի գրագէտները՝ իրարու գործն աւելի մօնաց ձանձնալով , փոխադարձաբար մէկ բարբառը միւսէն ստանայ այն առութիւնները , բառերը , ձեւերը որոնց համարժէքը իւրաքանչիւրը շունի իր մէջ . Կարող են նաև օգտակի իրարու յաջող ջակերէն գէպ ի նրբացում , երանգաւորում : Ասոր համար մասնաւորապէս անհրաժեշտ է որ երկու կողմի գրագէտները շատ աւելի կանոնաւոր , տեւական ու մօնիկ յարակերտնեխն մէջ ըլլան իրարու հետ անկալի է որ երկու կործէն , զբագէտները միշա իրարու հետ փիսանակին իրենց գործերը Ռուսահայ գրագէտները աւելի յաճախ աշխատացիցներ են թրքահայ մամուլին եւ փիսագարձաբարը : Հնա ու հոս , մամուլը պէտք է լայն բաժին մը յատկանչէ միւս հառուածին ազգային , ընկերական ու մտաւորական կենակին , վերարտադրէ բոյր մամուլին մէջ երեցած ամենէն գեղեցիկ գրական նորութիւնները , կանոնաւորապէս անզեկիութիւն տայ միւս կողմի ուշագրաւ հրատարակութեանց մասին . ամէն անգամ որ առանանէն ատիկն կամ անդին հայ տաղանդի յայտնութիւն մը տերի կ'ունենայ , ըլլայ գրական , գեղարուեատական , գիտական կամ հանրային գործունէութեան մէջ , պէտք է արեւելեան ինչպէս արեւմտեան մասուլը հաւասար եռանդով ու մանրամասնութեամբ արձանագրէ իրը «Ներքին լուր մը» իրբեւ հայ կեակի կարեւոր եղելութիւն մը , ու եւ է Հայու համար աւելի կարեւոր քան զբացի Յոնին վերաբերեալ իրութիւններ : Խնչու նոյն իսկ մերթ խումբներ մտաւորականներու , չանցնեն սահմանէն անդին , այցելել իրենց հեռաւոր եղբարյներուն , անձամբ ծանօթանալ իրարու , ծանօթանալ եւ այն վայրերուն , միջավայրերուն ուր այդ եղբայրները կ'ապրին , տեղոյն վրայ կատարել ուսումնասիրութիւններ հայ անցեալ ու ներկայ կեանքի :

Ահա ինչ որ պէտք է ընկն մտաւորական գործիշները , բայց սպասել որ ամէն բան անոնք լընեն՝ անարդար է եւ անիմաստ : Պէտք է որ հասարակութիւնն ալ կազմակերպուի ու գործէ : Գործիչ մը որ նիզվիլքը կը դգայ կենդանի , թրթուուն , գործօն հասարակութեան մը մէջ , հարիբապատիկ զրացած կը գտնէ իր ուժերը , եւ կարիբապատիկ աւելի արդիւնք կարող է տալ : Մեր մէջ հասարակութիւնը գեն շատ թոյլ է , անկազմ , անգիտակից : Արագեանի , Ելիշանի , Նալբանդեանի եւ Պարսեանի , Երփանզագէրի եւ Զօհրապի գործերը առնելապն 20 հազար օրինակ պէտք էր սպառում ունենային . տառանգաւոր ատարեցակ մը մեր մէջ իր գործ երուուն ներկայացման արդիւնքով լայնորէն պէտք էր կարենար ապրիլ . ի՞նչքան հեռու է իրականութիւնը այս երազէն՝ որ սակայն շատ համեստ է գես . մեր ամենէն շատ տարածուած լրագինները կ'5000 էն աւելի բաժանորդ շուրջն , ողորմելի թիւ . լրագրի աշխատակցող գրագէտները մեծ մասաւի շեն վճարուիր կամ շատ ինեզ գումաններով կը վճարուին . գիրք կրատարակոյն հեղինակները իրենց զբքերէն չափազանց քիչ կ'օգառուին , եւ այն ալ այն հազարական պարագային երր բարեիիցն զրավաճառներուն հետ է իրենց գործը : Մեր ունեւոր գասակարգը՝ քիչ բացասաւթեամբ՝ չի հետեւիր գրական շարժումին , գրասէր չէ , մերթ « Ծօնէն » բարեգործաբար , ազգասիրաբար : Միշակ գիրք անցողները կամ աղքատներն ալ նոյնքան թոյլ են , անհոգ , ձրի կարդալու հետամուտ , եւ ամէն բան հարուստներէն սպասելու սիսալը գործող . Աբովեանի հատորը ունենալու համար միլիոնատէր ըլլալու պէտք չկայ , Ե՞ն ազբատ Հայը կրնայ զայն գնել՝ եթէ ուզէ իր « բերնէն կտրել » մտաւոր հացը ձարելու համար : Պէտք է այդ ոգին արծարծել , զրագացնել հայ հասարակութեան մէջ , այդ թանկագին ոգին , որ կը մղէ յարաջացեալ ժողովուրդներու ամէն մէկ անհամուր՝ գրական սընտանըն՝ նիւթականին չափ , անկից աւելի անկարգեալ նկատելու : Պէտք է վարժեցնել հայ հասարակութեան մէջ , այդ թանկագին ոգին , որ կը մղէ յարաջացեալ ժողովուրդներու ամէն մէկ անհամուր՝ գրական սընտանըն՝ նիւթականին չափ , անկից աւելի անկարգեալ նկատելու :

գրահիրութեամբն իսկ նպաստել անոր զարգացման . ու պէտք է վարժեցնել աղքատակալը աշքը միշտ հարուստին դարձնելու վասակածունակութենէն ետ կենալու . հարուստներէն անշուշտ կը սպասուի իտէալ մը ունենալ , աղջոգութ խոչըր կիմարկութիւններով , որոյ նպատակի յատկացուած մեծ նուիրատութիւններով՝ աշակիլ ազգային յառաջդիմութեան և անմահացնել իրենց անոնք . ատով է արդէն որ անոնք « հասարակութիւն » ըլլալէ կը գաղիին , եւ իրենց կարգին « գործիչներ » կը գտանան Բայց ամէն բան անոնցմէ սպասելն է որ սփառ է ու վատանգաւոր Ամենամեծ ազգերուն մէջ , յաշախ շատ մեծ գործեր կ'իրականանա՞ն ամենէն ազգատ քասիներուն փարիկ բաց բազմաթիւ , ինչնարերաբար , փութեանորէն , հեղեղօրենթափոլ լումաներովք : Մեր ցեղին հոգունի խորը կայ բնածին սէր մատարական բաներու . գարերէ ի վեր ափրոց այլանդակ , ցաւագին , յարափին պայմաններն են որ թմբեցուցած , թուլցուցած են այդ մէրը . մեր մատարու գործիչներուն , մեր հարուստ գասակարի մէջ գտնուող « խէտախիսթ ցնուուն , եւրոպական ուսում ստացած եւ մեծ կերպներուն մէջ գրականութիւնը չերմօրեն սփիթ սորված երիշաւարդներուն պարտք է՝ թօթուել ժողովրդին փայէն այդ թմրութիւնը , արթնցնել անոր մէջ բռուն յարգանք , եւստաբրութիւն , սէր մատաւոր կենալ իսկա ամէն երեւողթեներուն համար : Հրապարակագիրները , ուսուցիչները և քարոզիչ կրօնաւորները մամաւորապէտ կարող են և պարտական են այդ ուղղութեամբ՝ կորովի և յարտեւ ձեռով գործերու : Զարգացնենք այն բոլոր կազմակերպութիւնները որ այդ նպատակին իրավանացման նպաստելու մնոյթ ունին . և կիմնենք ոյն նպատակին ուժեղործէն ծառայել կրցոյ այն կազմակերպութիւններն ալ զոր չունիք : Կովկասի Հայք , որ՝ ուսւած միջավայրէն աղդուելով , կազմակերպուած գործունէութեան մէջ՝ միշտ աւելի գերազանց են եղած քան օսմաննեան պետքեան անկարգ միջավայրին մէջ ապօռ արեւմտեան Հայք , ունին գրեթէ բորոր էսկան կազմակերպութիւնները որ հարիկաւոր են , Բարեկբորական ընկերութիւններ մը՝ որ մատարու օգնութիւն բաշխելու այլքան եւստամաւու է որպան նիւթական նպաստ , Կուլութեական ընկերու

թիւն մը՝ որ ժողովրդին մտաւոր յառաջիկմնւ-
թեան օժանդակիլու նպատակ ունի . Դրամա-
տիքական ընկերութիւն մը, եւ Հարատարակչական
ընկերութիւն մը (որ Կալլցինի օրով խափա-
նուած՝ այժմ կը վերսկի իր գործունէութիւնը):
Ռուսահարց կը մայ ուրեմն զարգացնել, զո-
րացնել այդ հիմնարկութիւնները, անոնց գոր-
ծունէունեան եղանակին մէջ զնել հետզետե
աւելի մեթոս, գործնական ոդի, ճաշակ ու
եռանդ: Թբիլսայք ունին Միացեալ ընկե-
րութիւնը, Ազգանուեւք Հայունեաց ընկերու-
թիւնը, եւ Նգիպտոսի Բարեգործականը . իրենց
կը մայ հիմնել, աներաժեշտորէն, հրատարակ-
չական ընկերութիւն մը, թատրոնական ընկե-
րութիւն մը, ու նաև կետնք տալ այլ անկինդան
ու անւնոնց միայն գոյութիւն ունեցող էակին՝
որ կը հոչուի Ղալաթիոյ Ազգային Մատենադա-
րան: Կամք ունեցող ու գործել զիտոց քանի
մը անձնասորութեանց նախաձեռնութիւնը կը
բաւէ . քիչ ատենուան մէջ այս ծրագիրները
իրականացնեան փոխեւու համար (1): Խուսահայ
գերասանական խումբերը որ երկու տարիէ ի
վեր կուգան պտոյս ընել Թբիլսահարց մէջ, շատ
ազիւ եւ օգտակար գեր կատարեցին, . մեծ
խանդակառութեան մը ալ ընդունեւեցն Թբիլսա-
հայ հասարակութենէն, և այսուհետեւ ալ ան-
շուշտ՝ երբ գան նոյնքան համակրութեամբ պիտի
ընդունուին: Բայց Պալիսը՝ որ ատենով այնքան
փայլուն գեր ունեցած է Հայոց թասերական
շարժումին մէջ, ինչո՞ւ չըլունեայ թատրոնական

ընկերութիւն մը, չկազմէ թրքահայ ուժեփրկվ գերասանական խոսեմք մը, շուղարկէ Եւրոպա տաղանդ ցոյց տուող նոր ուժեր՝ որ լիակատար բորբէն պատրաստուին և վաղուան Արդամենաները, Շշտունիները, Հրաշեաները և Սիրանյշները դառնան, Խնչո՞ւ օրինակ առնելով ուստահայերէն որ այս բացէիս իրենց Հրատարակչականը վերակազմելու վրայ են, չիմեմ թրքահայոց Հրատարակչական ընկերութիւն մը բացարձակ անետառագիլ պահանջի մը պիտի համապատասխանէ (1)։ Թէ ան — ինչպէս և Կովկասի Հրատարակչականը — ինչո՞ւ կարող են ընել, ծրագրին մէջ ամենէն աւելի բ՞նչ բաներու ուժ ապրու են, այդ մասին ուրիշ անգամ աւելի մանրամասն մադիր եմ գրել։ Առ այժմ սա միայն պիտի շշշտեմ՝ մասնաւրապէս թրքահայոց Հրատարակչականին մասին խօսելով, որ ան պէտք է ասա մեզի այս շաբթ մը հատորները ուր պիտի ամ փոփուին թրքահայ գրականութեան այնքան և ճենարժէք գրականներու գործները որ հանգեցներու և լրագիրներու մէջ ցրուած կը ման թրքահայ գրականութեան վրայ թէ՛ համահամար թէ՛ տաճականք քննադատներ մերի՛ ամբողջական կատարելիներ կը յատենի առանց նկատելու թէ այդ գրականութեան երեք քառորդը ան ճանօթ և ուստահոց և թրքահայ պարզ սեռ բունակին Երեմիա Քէօմիքրճեանի, Թաշտառուկ Միհաքեանի, Տէրոյենցի, Նիկողոյոս Գօրյակեանի, Գրիգոր Ուտեանի, Մամուրեանի, Պարոնեանի, Թովման Թէրեզեանի, Եղիշ Տէմիքինիպաշշեանի, Արփիար Արփիարեանի ցիրոցան գործներ պէտք և հատորներու վերածուին թրքահայ Հրատարակչական ընկերութիւն մը անհրաժեշտ է թէ՛ տաղանդաւոր նորերու զիւրութիւն առլու համար որ իրենց գործներն իւրի բնձայեն, և թէ

Նին փարպետներու տարտղնած, մոռցուած էջերը
ամփակելով կորսւած փրկելու, մեր նոր սե-
րաններուն և մեր հետաւոր եղբայրներուն
ժանօթազննելու համար:

Այս ծրագիրներուն իրականացմանը պէտք
է մտածեն, աշխատին և ուժ տան մեր Պատ-
րիաբրատնը, մեր Ազգային Ժողովը և մեր
բոլոր կուսակցութիւններն ու մասնաւորապէս
Եղիպատոսի Բարեկարգածականը : Այնենամեծ սիալ
ըն է կարծել թէ մեր Պատրիաբրատնը ու
Ազգային Ժողովը միայն քաղաքական, վարչական,
կրօնական կամ անտեսական դործերու համար
ստեղծուած են . ատոնք էական են, բայց ատոնց
հետ այդ հիմնարկութիւնները պէտք է ամենա-
մեծ ու յարատեւ աշարժութեամբ, հոգածու-
թեամբ ու կորովով աշակեցն Հայոց մոտաւոր
յառաջդիմութեանը, նախաձեռնութիւններ առ-
նելով, ծագիրներ յլանալով, գոյութիւն ու-
նեցող ձեռնարկներու օգնելով : Գար Եղիպատոսի
Բարեկարգածականին, անոր գոյութեան իմաստն
իսկ այդ է ամէն բանէ առաջ՝ քանի որ իր
հիմնարկիրներուն — և մեր ամէնուս ալ — փա-
փաքն այն է որ Հայոց «Ալիանս Խրայելիթն»
ըլլայ անիկա . Ալիանս Խրայելիթ » էի գըլ-
իաւոր գործունեւթիւնը եղած է դպրոցներ
հիմնել, գլուխ հրատարակել, հրեայ ցեղին
մտաւոր պարգացմանը աջակցիլ, Հրեւութեան
վարդն ու պատիւը պաշտպաննել երկ պէտք է
հաւածանքներու ատեն՝ ոչ միայն կարօտեաննե-
րուն նիւթեական օգնութիւն հասցնել, այլ և
Հրեւութեան գատմին իսկ բարոյապէս ծառայու-
սուոր միջնուները ձեռք առնել :

* * *

Թռղ ցոյց շտան կիմկիոյ որբերը, կամ
Հայաստանի չքաւորները. ասոնք արգելք մը
չեն, ու պէտք չէ ըլլան, մեր մտաւոր յառաջ
դիմութեան: Ասոնք արգելն պէտք չկայ ցոյց տա-
լու: Զիայ Հայ մը որ զանոնք վարդեան մը աչք
վրիսեցնէ: Անոնց ամէն մէկ Հայ՝ իր չափով
Կօգնէ: Իր պատմութեան ընթացքին մէջ հա-
ցելը՝ գրեթէ միշտ արիւններու մէջէն, որբե-
րով ու խեղձերով ուսերը ծանրաբեռն՝ քալամ
է A. ՐԱՄՈՒԹՅԱՆ իր լաւագոյն ու արիստոգի-
առաջները, որբերուն ու խեղձերուն վրայ մը-

տածելով հանգերձ , անհոգ չեն ևզան դեպի իցեղին մասաւոր կեանքը : Շրջանը որուն մէջ ծաղկեցաւ Ծնորհալին՝ ամենէն փոթորկալիցներէն մէկն էր հայ ցեղի պատմութեան . « Քաղաք թագաւորական և բազմաժաղավ ոչ գոյ ապէի մերում , կը գրէ ինքն իսկ , որպէս զի անդանոր նստելով յամոռ հայրասետութեան և վարդապետութեան՝ ուսուցանէաք ժաղովրդեան մերոյ զաստուածային պատուիրանս , ըստ առաջին հայրապետացն և վարդապետացն . այլ եմք իբր զայծեանն յօրուղաց եւ ի շանց փախուցեալ՝ ի հարանձաւ (1) յայս բնակելով . յորում ոչ և մարմական հարկաւոր պիտոյիւք շատացեալք՝ ի գեղց կամ յագարակաց . յորոց ունիմք և ոչ մի , նա և ոչ անդասասն հորոյ , զի վաստակօք և աշխատութեամբ զպէսու մեր լուռաք , և ոչ օգնութիւն ուստեք , որպէս արժան էր ի թառ գտարաց և իշխանաց ի Քրիստոս հաւատացեւ լոց , այլ միայն ի Ծետոնէ Աստուծոյ » : Բայց այդ « այծեամի » պէս ապրելու զատապարատուած մարդը ամբողջ կեանքը նուիրեց հայ մասաւոր բարձաստնը հարստացնելու : Ի՞նչ պիտի արժէր այսօր հայ ցեղի մը դոյութիւն ունենալը կամ չունենալը եմք Ծնորհալիներ արտաքրած չըլլար այդ ցեղը :

Արտաքրին պատճառներուն վրայ որ յաճախ խափանած , ժգուարացուցած են մեր մասաւոր թուիչը , — և որ ուրիշ ձեռքի կրնան կրինուիլ նորէն — մեր նեղքին անհոգութեան , անապրերութեան արգելքը չաւելցնենք : Մէկ կողմէ դարմաներք մեր վէրքերը , հոգանք մեր որբերը , հայ տանք մեր իշեղձեռուն , աշալուրջ ըլլանք վազուան վասնկներուն , բայց միւս կողմէ՝ անվիսաօրէն , յարատեւորէն , ամէն րոպէ աշխատնէք վաս պահելու մասաւոր թակը , առանք որուն մեր ձամբան խասարէն աւելի խաւար կը դառնայ : Ունենանք արսուեան մը , գրահանութիւն մը՝ լնջու մը հետզետէ աւելի նուրբ , աւելի չոր , աւելի ինքնատիպ . որպէս զի օսաբները (ինչպէս նոյն իսկ փրովանսներէն կը սորվին եւոպացի մնե գեղցկակետները՝ միմիայն Միաթրալլ բնագրին մէջ կարդալու համար) մղուն սորվիլու մեր մնջուն , հետաւելու՝ մեր գրահանութեան և

արուեստին , և որպէս զի նոյն իսկ մեր ապագայ սերունդները՝ հայկական քաղաքակրթութեան մը անդիմադրելի փայլէն իսկ շլացած , զրաւուած , տիրապետուած , ամէն օտարացման փորձութեանց հակառակ՝ Հայ մնան :

Ա. 20ՊԱՆԵԱՆ

Փետրաւ, 1910

Օ Ճ Ա Խ

Թամին եօրք , ուղիներուն ուղին եակ , Սաղարախի բարաւում մ'մէջ լրասիս , Նախնիներէ մ'զ մինացած նրինակ , երդի մը կար ո'յնան իսպահ ու հանգիս :

Այստեղ մեծցե էիմ մ'ն եօր ու եղայր , Մարդու ո'րան մեզ կը ծնեմ հոն ո'րան , Ամեն անզան ու մենի կատաձած խօսքար , երգ դրզւէիմ՝ մէկ կողի նևած եւրական :

Այլ լացեր սակայն չիմ օտք մեզ ցաւ , Հոն ամեն բան արցունեն վեր իմին ունետ , Բայց ի՞նչ արագ այդ կեանն արյուն նուկ անցաւ :

Այժմ օրդեն օտք երկին՝ խոր տուներ . Կարօսախըր կը դաւուն զիս յանախ , Խաղիկ կեանին բաղայր , աղուր դուն օնախ ...:

Ա Ղ Բ Ի Ւ Ր Ի Ւ Ն Ա Զ Զ Ի Կ Ը

Նորալին է շին կը ցայէտ արծարափալի ու ծրծուն , Չուր կար դրփունեն շիման լ'երայ դարն ի վար . Ճանակ իշան նեղուկին կը հասկրի ևնդայար , Ակերտուն մէջ բարձաւուր , մարդին վերայ տարածուն :

Ու օտերէն կապանու ամ ինչ ճանին աւօխին եւ ափարանուն կը բանայ սկիմքրի , ծիրանի , Եղեկամ պէս ա՞ն , դաձնալ , վարեր խակ հոնախի , Յուր անելու է եկեր աղու աղջկին պարիւին :

Հոյէ սափօն ուսամբար կ'երգէ յուրիկ իմնելիներն . Խոշ ո՞ւ զորլ պատըւակ , ինչ եղած է ճամադիր , կուսանածին սկը նիման կը վար զամ անիսիքիր :

Քումայր փառչամբ փափուկ կան զրերէ հուներէն՝ Լուսկանոյս ման մին է զոր կը սիր խանաքարք , Անոր հոնար կը մնէ սիրս աղջկամ սիրատոք :